


## ԽՐԱՏԱԿԱՆ ԵՒ ԶՈՒԱՐՃԱԼԻ

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ



\* Քանի մը հոգի գրքի մը վրայ խօսելով իրենց մէջ՝ կըսէին թէ շատ նոր նոր ու հետաքրքրական բաներ կան մէջը։ Աչսսինկ գերմանացի բանաստեղծը դարձաւ ըստ անոնց։ «Միայն թէ ափսօս որ անոր մէջի ճշմարիտ բաները նոր չեն, իսկ նորերը ճշմարիտ չեն»։

— Կարծեմ թէ մեր մէջ ալ այսպիսի գրքեր ու լրագիրներ պակաս չեն։

\* Երկու գեղացիք կխօսէին իրարու հետ գարնան եղանակին լաւութեանը վրայ։ Մէկն ըստ թէ «Այս բարակ անձրեւը թէ որ երկու օր ալ քշէ, գետնին տակի ամէն բաները դուրս կուգան։ — Աստուած չընէ, կանչեց միւսը. գետնին տակը իմ երկու կանայքս կան թաղուած»։

— Իւր շահուն համար վէճ ընող մարդը այս երկրորդին կնամանի։

\* Նկարչին մէկը երաժշտի մը պատկերը նկարելէն յետոյ՝ այն երաժշտին ճանչւորներէն մէկքանիին կցուցընէ որ նոցա կարծիքը հասկընայ։ Մէջերէն մէկը կսկսի պընդել թէ ամենեւին նման չէ պատկերը։ — Այն միջոցին յանկարծ ներս կվազէ երաժշտին չօրս տարեկան որդին, պատկերին առջեւը կկենայ ու ծափ զարնելով՝ հարիկս հարիկս կկանչէ։ Նկարիչը շատ կախործի այն վկայութենէն ու ժպտելով մը կդառնայ կնայի չհաւնող բարեկամին երեսը։ Նա կհարցընէ տղուն թէ «Որդի, դուն ինչէն հասկըցար որ հարիկիդ պատկերն է։ — Հապա ձեռքի քնարը» կըսէ տղան՝ զարմանք ցուցընելով։

— Կամ վայ կամ երանի աշխատանքիդ, եթէ դատաւորդ տղայ է կամ տղայամիտ։

\* Մարդուն մէկը կոռւասէր կին մը ունի եղեր. օր մը իրեն հագուստի համար չուխայ մը կգնէ. կինը անոր գոյնին չհաւնելով կկանչէ երեսին թէ «Դուն ամէն անգամ բանին գէշը կրնարես։ — Իրաւունք ունիս, կըսէ էրիկը. քեզնէ սկսայ այդ բանը։

— Այսպէս շատ անգամ մարդս ինքզինքը կդատապարտէ։

\* Երկու հոգի պանդոկ մը կիջնան, տօպրակով ստակ կուտան պանդոկապետին որ պահէ, ու կապսպրեն որ երբ երկուքնին ի միասին ուղեն՝ այն ատեն միայն տայ տօպրակը։ Քանի մը օրէն անոնցմէ մէկը կուգայ, տօպրակը կուզէ, ըսելով թէ մէկուն պարտք ունիմ, պիտի վճարեմ։ Պանդոկապետը իւր խոստմունքը կմոռնայ, կհանէ ստակը կուտայ. առնողն ալ աներեւոյթ կըլինի։ Շաբաթէ մը յետոյ միւսը կուգայ, եւ նոյնպէս տօպրակով ստակը կուզէ. Երբոր պանդոկապետը կպատասխանէ թէ «Ես ստակը քու ընկերոջդ տուի, » մարդը կբռնէ զպանդոկապետը՝ դատաստանի կկանչէ։ Դատաւորը ծածուկ խորհուրդ կուտայ պանդոկապետին որ պատասխան տայ թէ «Ստակը գտայ, քովս է. Երկուքդ մէկտեղ եկէք ուղեցէք, իսկոյն կյանձնեմ ձեզի»։ Եւ այնպէս կազատի պանդոկապետը վնասէն։

— Շատ փափաքելի է որ ուրիշի խարդախութեանը զոհ եղած ամէն բարեմիտներն ալ գոնէ այսպիսի հնարքով մը ազատին իրենց քաշելու վնասներէն։

\* Պահպոկի մը մէջ երկու զինուորականք իրարու կպատահին, մէկը գաղղիացի, միւսը սպանիացի : «Դուք փողի համար կռիւ կընէք, կըսէ սպանիացին, իսկ մեք պատույ համար : — Այնպէս է, կպատասխանէ գաղղիացին . ամէն մարդ չունեցած բանին համար կընէ կռիւը »:

— Մեր Հայերուն կռիւները արդեօք ի՞նչ բանի համար են :

\* Մարդուն մէկը այնքան դժբաղդ է եղեր որ ի՞նչ բանի ալ ձեռք զարնէ՝ յաջողութիւն չգտներ : Օր մըն ալ նոր ձախորդութեան մը հանդիպելով՝ կըսէ յուսահատաբար . «Հասկըցայ . թէ որ ես գտակ կարող լինէի, անշուշտ մարդիկ անգլուխ պիտի գային աշխարհք »:

— Յուսահատութիւնն ու դժբաղդութիւնը ի՞նչէր ըսել կռւտան մարդուս :

\* Նասրէտտին խօճան օր մը պատին տակը նստեր՝ բոհրած ալիւր (բալխան) կռւտէ եղեր, քամին ալ մէկդիէն կիչէ ու կառնու կտանի բերնին տարած ալիւրը : ձանչւորին մէկը անկից անցնելով կհարցընէ թէ «Ի՞նչ է կերածդ, հօճա : — Այսպէս որ երթամք՝ ոչի՞նչ» կպատասխանէ նասրէտտինը :

— Ապարդիւն աշխատաւորաց օրինակ ու մխիթարանք :

\* Երբոր մեծն նափոլէոն էլափա կղղիէն փախաւ եկաւ Գաղղիա եւ կայսերութիւնը ձեռք առաւ, կռւդովիկոս ԺՈ թագաւորին իշխանաւորներէն ումանք քովն եկան ու խոստացան որ հաւատարմութեամբ ծառայեն իրեն . «Գնացէք, գնացէք ձեր բանին՝ պարոններ, պատախանեց նափոլէոն . հարկաւոր

չեն ինծի կատուի նման մարդիկ . հաւատարիմ շունը իւր տիրոջը ետեւէն կերթայ . իսկ դուք աւելի մօտ էք տանը պատերուն քան թէ մէջը բնակող տանտիրոջը »:

— Միտքս չէ թէ քանի հոգի մնացեր է նափոլէոնին քովը . . .

\* Մէնառակի անունով իտալացւոյն հարցուցեր են թէ «Աշխարհիս որ կողմը ապրիլը լաւ է»: Պատասխան տուեր է թէ «Ուր որ ծախըը եկամուտէն աւելի չէ, եւ ուր որ մարդիկ օրէնքէն աւելի զօրաւոր չեն»:

— Արդեօք որ երկիրն է այն :

\* Սաստիկ յորդ անձրեւէ մը ետքը այնպիսի հեղեղներ կելնեն որ գեղացւոյն ջաղացքը կառնուն կտանին : Երկրորդ օրը կըտեսնեն որ ջաղացպանը ձեռքը փայտ մը առած՝ ջրերուն մէջ բան կինտուէ . «Ի՞նչ է վինտուածդ՝ աղբար» կըսեն դրացիները : «Չախչախը կինտուեմ» կըսէ :

— Որքան մարդիկ կան որ ջաղացքը կռուտեր են ու չախչախը կինտուեն յիմարաբար :

\* Գաղղիով Փիլիպպոս Ա. թագաւորը Լեռն Ժ պապին հետ տեսնուած ժամանակին, պապական ճոխութեան վրայ զարմանք ցուցնելով կըսէ . «Աստուածաշնչին խօսքերուն որ նայիմք, հոգեւոր հովիւները աղքատութեամբ ու խեղճութեամբ կապրէին»: Պապը պատասխան կռւտայ թէ «Իրաւ է . բայց այդ այն ժամանակներուն համար ըսուած է որ թագաւորները հովուութիւն կընէին»:

— Ժամանակիս աշխարհականներուն ու եկեղեցականներուն համար խրատ մը կայ արդեօք ասկից :

